

ԳՐԱԿԱՆ

ԷՄՄԱՆՈՒԵԼ ԵՍԱՅԵԱՆ

ՄՈՌՅՑՈՒԱԾ ՀԱՅ ԳՐՈՂ ՄԸ

Արեւմտահայ արդի գրականութիւնը իր մէջ կը հաշուէ մօտ երկու տասնեակ գրաղեր, որոնք, ժամանակի բերումով կամ տարրեր պատճառներով, մոռցուած են եւ որանց գործը, հետուարար, անծանօք կը մնայ, յանախ հետուած եին թերթերու հաւաքածուներու էջերուն, կամ իրրեւ անտիպ կուրուսի վասնզին ենթակայ : Նևան գրաղներ են, օրինակ, Տիգրամ Արփիար կանը (Եղբայրը Արփիարին), Կարապետ Ռևինանը, Սեպուհ Մինասեանը եւ բազմարի ուրիշներ, որոնք այսպէս կամ այնպէս գրական ժառանգութիւն մը ձգած են, առանց որանց ուսամնափառքեան՝ Արեւմտահայ արդի գրականութիւնը եւ անոր հետզիւտէ զարգացումին պատկերը ամբողջական պիտի չըլլային :

Այդ գրականութիւնը, կեանեի կոչուած եւ հասակ առած առաւելաբար Պալայ մէջ 1850ական թարականներէն ասդին, նշզրիտ և գրեթէ ամբողջական հայելին է հայ կեանեին՝ իր բոլոր երեսներով . եւ հետուարար, համայնքան յին այդ կենցաղի շատ արագ զարգացումին եւ մուայնութիւններու եւ աշխարհահայեացքներու փափախումին պատճառու, մեր գրականութիւնը աննանաշնի ըլլալու աստիճան ինքնիմէն կերպարանափոխուց, յիսան տարիներու շատ կարճ միջացի մը մէջ անցնենալով գրական դպրոցներու եւ ուղղութիւններու գրեթէ բռոր ծեւերէն, հասնելու համար հանեներորդ դարու առաջին երկու տասնամետակներու այն սերունդին՝ զար սպորտարար «Արուեստագէտ» կը կոչենէ, եւ որ իրականութեամ մէջ արուեստակեակ համախմբում մըն է մէկ անուան տակ՝ նկարագրով եւ արուեստով իրարա հակընդդէմ գրողներու : Ու այս հապնեար կատարուած փափախութիւններուն ընթացքին, գրական նոր դպրոցներու նո՞ր ներկայացուցիչներուն հավա ի վեր՝ շարունակեցին ստեղծագործել իրենքնեւ ուսման ալ, հապտակելով պատշաճումի օրենքին : Թռվամա Թէրզեան մը, հպատակ՝ իր օրերու նորոյրին, 1862ին մեծ յաջողութեամբ Պալայ Արեւելեան Թատրոնին մէջ թեմադրել կու տար իր «ռոմանդիէ» թատրեգութիւնը՝ «Խանդոյխո», բայց կը շարունակէր տոեղծագործել մինչեւ խոր ծերութիւն (1909), միամիտ լաւատեսութեամբ մը պատրաստելով նաև իր երկերու ամբողջական ժաղովածում՝ երատարակութեամ համար . . . Այսպէս է որ, իր մահեւ եւնք, Զօպանեանի իսկ խմբագրութեամբ այդ ժաղովածուն լայ կը սեսնէր Վենետիկին 1929ին, երկու ստուար հատորներով, ու տակալին՝ այդպէս է որ Հայր Մ. Ճանահան 1953ին երատարակած իր «Պատամութիւն Արդի Հայ Գրականութեան» գործին մէջ Թէրզեանին կը յատկացնէ Պետրոս Դավթան նախապատի տեղ մը, մօտ 14 լման էշերավ . . .

Միւս կազմէ, եղան գրաղներ ալ, որոնք Զարքօնի սերունդին նետ նամայ. ելած, շարունակեցին ստեղծագործել մինչեւ 1890ական թգւականներ՝

առանց փոխելու իրենց գրականութեան նկարագիրը կամ առանց նիզ մը ը-
թելու լեզուի եւ սճի բարեփոխման։ Ասնցմէ է իմմանուէլ նսայեան, քեւ յ յ յ
լորովին մոռցուած մը նոյնիսկ իր կեանքի վերջին տարիներում, որ սակայն
մեծ հոչակ վայելեր էր ատեն մը իր բանասեղծ, բայց մանաւաթդ՝ իր
բատերագիր։

Հատ ժիշ բան գիտենք իր կեանքէն։ Ննած է Պոլիս 1839ին, եւ ուսումը
ստացած Մուրատ-Աւագիայէնանի մէջ, 1850-1857 շրջանին։ Պոլիս վերա-
դարձին գրած է բանի մը բատերերգութիւններ, որոնցմէ հրատարակուած են

1. Արշակ Բ - Ազրերգութիւն մը հինգ արար, որուն վերջաւորութեան կը
գտնուի իր վերջարանը՝ «Գիտելիք» վերնագրով, եւ ուր կը փորձէ ծանօթու-
թիւններ տալ իր երկի նիւթին, ունին եւ լեզուին շուրջ։ Տպուած է 1870ին,
Պոլիս, Արամեան տպարան, 95 էջ։

2. Հափիսոմէ - Ազրերգութիւն մը հինգ արար, ծօնավ մը եւ վերջաւո-
րութեան գտնուառ «Աև ընթերցուսով։ Տպուած է 1872ին*, Պոլիս, Արամ-
եան տպարան, 72+7=76 էջ։

Գրած է նաեւ, 1891-1893 շրջանին, բազմարի ժերրուածներ՝ որոնք
երեւցած են «Ազրելիք»ի եւ երբեմն «Մասիս»ի մէջ, եւ որոնք 1893ին հաւա-
խած է հատորի մը մէջ՝ «Մեծանորի ներշնչմունք, Օրագրութիւնք իմմա»
վերնագրով, տպուած Գ. Պատուալեանի կողմէ, $2+120=126$ էջ։ Հատ պա-
րագայական եւ միջակէն վար արանեսով գրուած ժերրուածներ են ընդհան-
րապէս հատորը բազկացնազ մօս հառասուն կտորները, որոնց մէջ կարելի է
գտնել, օրինակ, չորս տողնոց ժերրուած մը՝ «Նուէր հարսանեաց շաբարի
Օր. Գ. Ճեղալի» - կամ «Ի վերայ լուսանկար պատկերիս առ եղրայրն իմ
թուլմաս»...։ Յառաջարանին մէջ կը խոսուավանի թէ «1870 եւ 1872 քուա-
կաններէն ի վեր, բացի օրագրաց մէջ հրատարակեալ մի ժամի յօդուածներէ
եւ ատամաւոր գրաւթիւններէ, գրերէ մատենագրական անգործութեան կամ
գրադարձան դաստապարտեալ 21 տարուան երկար լուսուենէ մը ետքը, պարու-
գայից բերմամբ, գուցէ եւ փոքրիկ յիշտառակ մը բողոք քնածին փափառով,
ժամին որ ժամանակը կ'անցնի եւ մեք ի միասին, կը համարձակիմ ուր ուրեմն
վերստին յառաջարեկ իջմել։»

Իմմանուէլ նսայեան երկար տարիներ կ'ըլլայ պաշտօնեայ Շիրելքի
հայրիէի, եւ կ'անցընի անմիջադէկ եւ խաղաղ կեանք մը։ Երիտասարդու-
թեանը կը սկրահարի հոչակաւոր Աւետիս Պէրպէրեանի աղջկան ու կ'ամուս-
նանայ անոր ենու։ Ան կը պատկենէր Պոլսոյ Հայ-Կաքողիկէ համայնքին։ Կը
մենանի 1907 Օգոստոս 25ին եւ կը բազուի Շիշլիի գերեզմանատունուն, Սրապիոն
Հէքիմնեանի եւ Ազամեանի շիրիմներուն մօս։ Գրերէ մոռցուած մը իրեն
գրագիտ, միայն Արեւելքն է որ կ'ամդրագալանայ անոր մահուան՝ կարն յօդ-
ուածով մը, ստորագրուած Գամելի կողմէ (Արեւելք, 28 Օգոստ. 1907, թ.
6579)։

* Թէ՛ Հ. Մ. Ճամաշշեան («Գատառութիւն Արդի Հայ Գրականութեան», Ա. Ճամառ, Վե-
մետիկ, 1953, էջ 316) եւ թէ՛ Լ. Ասմարեան («Հայ Նոր Գրականութեան Գատառութիւն», Թ.
Ճամառ, Երեւան, 1964, էջ 668) «Հարփիսմէրք հրատարակութեան բնականը կը նշանակեն
1870, միջ Գ. Կիւլգէմէնան Մատենադարանի մեր մասի օրինակին տարեթիւն է 1872։

* * *

Խնչպէս գրականագէտներ կը վկայեն, Խայեան գրած է Արշակ Բ - Գնէլ - Ոլիմպիա եռարամութիւնը (*trilogia*), որմէ տպաւած է միայն Արշակ Բը :

Եռարամութեան վերջինը՝ «Ոլիմպիա», հեղինակը 1887ին ներկայացուցած է Խոմիքեանց Գրական Մրցանակին: Յանձնախումբը, մրցանակարաշ-խորեան առաջին իր հանդէսին առիշով պատրաստուած տեղեկագրին մէջ կը յիշէ այս երկը, եւ գովելով հանդերձ զայն իրը գրական տոնդագործութիւն մը, կը նկատէ որ մրցումի պայմանները չի լրացներ (պատմականականակիրական ուսումնակիրակութիւն հայ մշակոյթի, լեզուի կամ պատմութեան շուրջ) (Արևելք, 18 Յուլիս 1887, ք. 1060: Հանդէսը կատարուած է նախորդ օրը):

Երևանպէմի Հայ Պատրիարքութեան գրապահեստին մէջ գտնուող Խզմիքեանց Գրական Մրցանակի ներկայացուած գործերու հաւաքածոյին մաս կը կազմէ Եմմանուկի Խայեանուի վերեւ յիշուած քատրերգութիւնը, իրեւ թիւ 47, 93 էջ, ձեռագիր, եւ ունի հետեւալ վերեագիրը.

Փառանձեւ եւ Ոլիմպիա

Ողբերգութիւն հինգ արարուած

Նախերգաները, չափածոյ, ժամի մը տաներավ կը պատրաստէ մքնուորտը քատրերգութեան որ պայքարն է երկու կիներու, Փառանձեւին եւ Ալիմպիայի, այս վերջինին մահուամբ իր քարարակէտին հասնագ: Նախերգաներք գրաքար, իսկ քատրերգութիւնը գրաքարախուան աշխարհաքարով գրաւած են: Խնչպէս իր նախորդ երկու քատրերգութիւններու վերջարաններուն մէջ կը խոստվածի եւ 1893ի «Մեծանորի Ներշնչմունք»ին մէջ եւս կը կրկնէ, Խայեան մինչեւ վերջ մնաց զերմ գրաքարեան մը, յուսալով որ երջանիկ օր մը գործածական աշխարհաքարը պիտի մօտենար գրաքարին: «Կան քանի քունուն անձնին որ գրաքարը՝ մեռած լեզու կը համարին, մենք ընդհակառակն որ շափ որ գաւառական քարարներ կամ մերանելու լեզուներ են միտքերեխ դրեր ենք, եւ հասարակաց կորթութեան առջև՝ մէյսէկ կազակով քաւութերոր մը անշնչուած պարզ գրաքարի մեռնց վլայ՝ ամենենիս ալ զիրաք հասկնալով, ձեռք կաւուանեմ իրարու («Արշակ Բ», էջ 94)*:

Խնչպէս իր ժամանակի քատրերգիրները (Պէշկրաշլեան, Դուրեան, Հէքիմեան, Թիլեան, Թէրզեան, Մինասեան եւայլն), Խայեան եւս քատրերգութեան իր նիւթերը կառնի ազգային մեր պատմութենին, բայց մանաւանդ՝ Քրիստոնեութեան առաջին դարերէն: Մինչեւ իր «Արշակ Բ»ին երատարկանը (1870) արգէն թեմի վրայ էին կամ տպաւած մօս հինգ կամ վեց տարբեր Արշակներ, բայրոն ալ առաւել կամ նուազ ուսուցիկ մօսով եւ գրաքար կամ

* Հրաման Ասատուր իր «Դիմասասուերներ»ում մէջ ումի մանրավելա մը: Ռուսինեան, ըստ իր սպառաւթեան, կը շինէ նոր բառ մը՝ տիար եւ կը մէկնասուը՝ Ցակար Պալեան, ուզնով բառը ժազավրդականացնել, կը խօստանայ հայ գերատանենքը վարձառուի՝ մէկ ոսկի տալով իրաքանչիւր արտասանուած տիարի, պարունի փախարէն: Ներկայացումներու միջնին, բնէն արտասանուած ամէն տիարի գէմ ումնկիրներուն մէջէն կը լսուի հմմանուկ Խայեանի կոչը՝ «Պարմ, պարմն...» («Դիմասասուերներ», էջ 71): Ասատուր նոյն տեղը կը յիշէ որ Խայեան քատրերգութիւններու քարգամնիչ ալ եղած է: ուրիշ տեղ չեմ համ-դիպած այս հաստատումը երկրարող յայտարարութեան մը: Ապահովար այդ քարգամ-նութիւնները եւս անտիդ մնացած են:

գրաքարախան նաևերով եւ նոռում նախադասութիւններով, որոնք սակայն՝ ամբողջ ժամանք դար մը կամ աւելի՝ խանդավառք էին խօսն բազմութիւններ։ Խայյեանի քատրերգութիւնը եւս կը ենաւի մոյն ուղղութեամ, տառացիօրէն հաւատարիմ Մխիթարեան Հայր Պետրոս Միմասամի հաստատած աւանդութեան (1845ական շրջան), որով պատմական միւրերու ընդմշչեն եւ «գրական» ու «ժխտական» հերոսներու միջացաւ ճակիւմը կ'ըլլար ազգային մեր նկարագրի քերութիւններուն, կամ ընդհակառակը, գովեստը՝ մեր առաքինութիւններուն։

Էմմանուէլ Խաչեանի «Փառանձեմ եւ Ոլիմպիան», իր միւս երկու կտորներուն՝ «Ալրշակ Բ»ին եւ «Հորիփափիւշ»ին նման յառաջարան կատ վերջարան չունի, որով կարելի չըլլար որեւէ տեղեկութիւն տանել եռարանութեան անյայս մասին, «Գնէլ»ին շուրջ։ Հրատարակութեան տարով զայն «Սիսն»ի մէջ, նպատակս է միայն անոր բռվանդակութիւնը ճանօրացնել գրականագէտներուն, առանց խոտապահանց ըլլալու անոր արուեստին մտախն, որովհետեւ կարելի պիտի չըլլայ, առաջին պարզ ընթերցումով խսկ, քատրերգութիւնը որակել «սիրուն եւ զգացրիկ», ինչպէս ըրած է կոգմիրեան Գրական Մրցանակնեղեկարերը։ Արուեստի ստեղծագործութենէ մը աւելի՝ «Փառանձեմ եւ Ոլիմպիայ»ին պէտք է նայիլ, ապահովարար, իրեւ վաերաբոլը իր, վկայութեան մը՝ նախորդ դարու որոշ մէկ շրջանի ազգային մեր կեածէն, մտահոգութիւններէն եւ մտածելակերպէն։ Այս նկատումով է, անշուշտ, որ անհրաժեշտ պիտի ըլլայ երատարակութեան տալ, հատորներու ամրողական շարքերով, ստեղծագործութիւնները արդի մեր գրականութիւնը երկնած բռնը գրագէտներուն, իրենց օրերուն եռչակի եւ փառքի ի՞նչ մակարդակի ալ հասած ըլլան անսէֆ։ Ու միայն այս մեւով է որ պիտի ունենանք մեր ամենէն գեղեցիկ իրագործումին՝ արդի մեր գրականութեան ամբողջական պատկերը, իրեւ ոգի, ճգնաւմ, նպատակ եւ մանաւանդ յաջողութիւն։ ա՛լ այդ գըր բականութիւնը պիտի չունենայ բացեր եւ պարապմեր, եւ անոր մասին պիտի չմտածենք իրեւ վիրաւար զեղեցկութեան մը, իրեւ ուժանչելի արուեստով բանդակաւած մարմարեայ արձանի մը՝ Փշրուած իր կէսէն։

ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ